



«ՀՈՂ, ՄԱՐԴ ԵՒ ԳԻՐ»

Հեղինակ՝ ԳԱՐԵՄԳԻՒՆ Բ. ԿԱԹՈՊԱՀԻԱՅՍ
Անքիլիս, Տպ. Կար. Հայոց Կիյիկիոյ, 1983
Հաւու. Հայկ Աւելիկիլեան Գրակալ Մշցանակի թիւ 8

Ուրախութիւնն է մեզ հաստատել, թէ
մեր նույիքագետական չորս Աթոռներու
այժմու Գանձակալները, Աստուծոյ և Եկե-
ղեցոյ նույիքեալ պաշտօնեաները ըլլա-
լուն հետ և ըլլալէն յետոյ, մեզի կը ներ-
կայանան իրեն գրքի ու գրչի մարդեր,
Մարգեր՝ որոնք հոգեար ծառայութեան
կողքին, բերած են ու կը բիրեն իրենց
բարձրագին սպասը մեր գիրին ու գրա-
կանութեան, մին ճոխացներով Աստու-
ծաշնչական մօրինեներու վրայ բանուած
մեր հոգեոր քերթողութիւնը, ուրիշ մը՝
մեր և Ընդհ. Եկեղեցւոյ տօներէն ու
սուրբերու վարքագրութեան խօսող իր
հատորներով և երրորդ մը՝ մեր կրօնա-
կան արձակ գրսկանութեան մշակումով։

Ծնորհազորդ և կորովամիտ (ու տա-
կաւին երիտասարդ) Գանձակուլ Մեծի Տանն
Կիյիկիոյ Աթոռին օժտուած է արդարե
հոգեորական բարձր պաշտօնեայէ մը
սպասուած բոլոր առաջինութեաներով։
Տուեալ հատորը քերագոյն ապացոյցն է
այդ ուղղութեամբ, զոր իմացական ճօխ
պաշարով յագեցած ու բարձրօրէն մշակու-
ած միտք մը, միացած իր հօտին հուն-
դէպ սիրոյ ու ծառայութեան զգացումով
պակաղաւն սրտի մը, կտակած է մեր հո-
գեորազգային (երկուքին սահմանը գծել
դժուար է մեր ժողովուրդի պարագային)՝
դրականութեան անդամանին։

Տարուան օրերուն թիւէն քիչ մը ա-
ւելի հաշուող այս հատորին Էջերը գրաւ-
աւած են 22 յօդուածներով, պղային՝
կորոնական - հայրենասիրական խորքերու
վրայ հիւսուած, ուր իր կոչումին վկան-
թեանը բարձրօրէն գիտակից անձնդիր
հոգեորականի մը ապրումներն ու իր ժո-
ղովուրդին սիրովը տրոփող ազնիւ սրտի
մը գեղումները թե թերի, արուեստի բար-

ձրութեան հանոււած ճօխ ու ճկուն լեզուի
մը հանդերձանքով կը մատուցուին ըն-
թերցողին,

Բանաստեղծ մը չէ գրքին նեղինակը,
սոկայն բանաստեղծական շունչ զգալի է
գրքին գրիթէ բոլոր էջերուն վրայու Խօսքի
ծարպիկ գործուած քնիր, ճոխ փոխար-
եռթիւններ. կետնքի իրականութեանէն
վերերուած պատկերներ հատորին ըն-
թերցումը կը վերածեն իմացական ճշմա-
րիս վայելքի մը։

Պաշտօնի բերումով, հեղինակը եղած
է տշխարհի այլազան մտուերուն մէջ, մօ-
տէն ճանչնուով տարասիիւր հայութեան
մէկէ տւելի գաղութները, երբեմն իրեն
նովիւ, երբեմն իրեն այցելուու Պաշտօնա-
գործ է ատեն մը իրանի մէջ, ըլլալէ
ետք համալսարանական ուսւանող յԱնդիխ,
և մասսակցած է միջնեկիզեցական ժողով-
ներուն յեւրոպա և այլուր, մինչև հեռու-
սոր Նոր Զելանտուայի ու Հորաւային Ափ-
րիկէի հայութեանէ գրիթէ կարուած եր-
կիրները, եղած է նաև Նոր Աշխատին։

Աւելորդ շըլլայ ըսել թերես, որ
Վեհափառ հեղինակը ասանամեակներու ան-
գունատելի վաստակ մը ունի իր ետին
Անթիլիսի Մայրավոնքէն ներս, իրեն
Տեսուէ և ուսուցիչ Դպրովանուց, խմբա-
գիր շատուկ՝ Պաշտօնաթերթի, և հուսկ
ուրեմն Աթոռակից կաթողիկոս (1977ին),
իրեն աջ բազուկը Երանաշնորհ Տ. Խորէն
Վեհափառին, մինչև անոր մահը 1983
Փետրուարին։

Վեհափառը շատ կանուխէն հրապարակ
իշտ է արքէքաւոր երկասիրութիւննե-
րով: 1955ին (երր իր տարիքը 23 էր տա-
կաւին) լոյս տեսած է իր առաջին գիրքը
(«Հայուսանեաց Նիկեղօցին իր Տառայական
Անգամն մէջ»), ուր գորերու երկայնքին
և անոնց յարուցած փաթորիկներուն հա-
կառակ ու ընդմէջէն, Հայց. Եկեղեցւոյ
մեր ժողովաւրդին հանդէպ կտակած գե-
րազանցօրէն գրկարտը — կրտսեականին
հետ ու չափ խուռ ազգային գետնի վրայ
— ու առափուրիներին գերը սենուաւ-
ուած հանդաման խոհականէ մը մտահե-
ռուած կանգնարաւու խոհական վերլուծումով։
Մեր ժողովուրդին ըքեկարսները իրենց
պատմութեան ու Եկեղեցին՝ այս վեր-

ջինով Աստուծոյ կապելու առինքնող և հմայիչ շեշտը ունին իր քարոզները։ Նմոնապէս հարկաւոր զօրութիւնը՝ անոնց սրտերուն մէջ արձարձելու ազգասիրութեան հրայրքն ու թթիւրը։

Իր միւս գործերէն՝ մէծ ու փոքր՝ մէկուկչու տասնեսկի հասնող՝ Կ'արդէ յիշել եղեռարախան Դերենիկ Եպս.ի քունայութեան 20ամեակին (1955) ձօնուած 91 էջնոց հատորիկը, մերանք եւ Հայութիւնը (1971)՝ 62 էջնորդ, Կոմիտաս Վարդապետի մասին մէնուգրախան ուսուածաւսիրութիւնը (1969)՝ 77 էջնոց, և ամենա Ձեռնարկ մի Հոգուական Աստուածաբանութեան (1979)՝ 174 էջ և նոյնին Անգերէն թարգմանութիւնը, իսկ «Հասկէոյի, «Բառաշխնի, «Ետառաշխնի և այլ հանդէսնու մէջ ցրիւ իր յօդուածներէն քանիք մը հատարներ կարելի է կազմել։

Նպատակիդրուած էի գործը տալ միտայն այս տպերով, քայց ինքնուրենարար ու ակամայօրէն նոյն և տևելի չափով տաւած եղայ նաև անձ, որդին հետ ու չափ՝ կործառութեան այս՝ վասնողի իր տնձն ու գործը ո՛յնքան անքակտելիքրէն միտագոնուած են իրարաւ, որ առկարելի է ծանրանալ մէկուն վրայ և աննկատ թողուլ միւսը։ Երկուաւ ալ զիրար Կ'ամբողջացնեն, իրար վրայ իրենց լոյսը ձգելէ յետոյ։ Ու այսպէս է պարագան բոլոր մէծ ու իրաւ մարգերուն ու ասոնց էւթեանէն գոյաւորուած մէծ ու իրաւ գործերուն։

Վեհափառը հապէս ու լաւագէս ճանչնալու համար հարկաւոր է ուսնենալ ճանաչողաւթիւնը որքան իր տնձին ու ասպարութիւնն ՝ վսեմ որքան որբազոն ՝ այնքան ալ իր գործին ՝ հոգեւորին քով ու հետ գրականը, մասնաւորաբար երբ ան կու գայ ազգային տեղուանքներէ ու մասնաւոնք երբ նկատի առնենք ազգային նկարագիրը մեր եկեղեցին։

Ասկէ տնդին խօսինք միտայն գրքին մասին։

Սրբազանին մօտ ակնրտին է բարդ ու նորանաւոր բառերու աստուաթիւնը։ Անանձոյշներ անոնցմէ։ Երեսակածիր, ասոււածաւաղ, արքանարամ, աշխարհապատ, ներմակաշնչն արժանանոպի, բարձրիմաս,

մօսադրում, սրածաղկեալ, սիեզերածին, մօսադրիւր, երկնածայն, ջրանոյլ, երկնեղքայր, վերաբխիլ, ձայնաւատ, ձայնալիր։

Յատկանշական է Զհարմահալիք գերեզմանատան տաւած իր այցելութեան առիթով հոն խօսած իր հոգեւորւին և հոգեթարթական գարութիւնը։

«Արդի՛ք հայկազանց, այսօր, այս զերեզմանաբարերուն շուրջ գուք վերածուած էր ուսիսի ծողովուրդի մր։ Զեր համախրմբումն այստեղ, այս պայմաններուն տակ, ինձ համար կը լոշանակէ թէ վերըննչուղած նիւզ մըն էք հայութեան կաղնիին վրայ, թէ՛ այս ժողովուրդին մէջ գեռ ամուր է, գեռ տոկուն է ու յաւէտ անսասան կը մնայ մեռելինեն կեանք ըմպելու այս խորհրդալից եւ անընկենի գիտակցութիւնը» (էջ 15):

Կամ, ուրիշ անգ մը, անդրադասուկ Ֆրանց էլի հանճարավ անմունացած Մուսա Տաղի հերոսամարտի ընթացքին, գիւղի լուսած եկեղեցւոյ զանգերը թշնամիին ձեռքը չիշնալու համար զանոնք հողին յանձնելու տարօրինակօրէն յանկուցիչ ու սրտաշարժ որորքին՝ Կ'ոսէ։

Ան երբ հողը սահեցուցին անոնց վրայ, հողաշերերու հայումէն՝ խուլ, ծանր ծայնի կոռոներ բարձրացան զանգակնիրին։ Վերջին հառաջանքը, հոգեւարքի հիշը մահուան գացող զանգակներուն» (էջ 137):

Կամ, քանիք մը էջ անդին։

«Լոյսի պաշտամունքին ծօնուած լուսալից բառերը լուսերգակ բանաստեղծի լուսածորան գրչէն, ննորհալիք լուսաղբիր հոգիէն ահա կը բացուին» (էջ 149):

Հատորին վերջաւորութեան տեղ բանող չորս կտորները — Հայ գրքի փառատանի առթիւ խօսուած ճառեր — մէջ մէկ զեղուներ են, հայ գրքի փառքին ձեռուած։

Մեր սրամբուխ իղձն ու մաղթանքն է որ Տէրը բազմապատէ թիւը շնորհառատ վեհափառի կեանքի միացեալ տարիներուն ՝ գէթ չըլլան անոնք զգալիօրէն նուտզ իր պարած տարիներու թիւէն ՝ որպէսզի ան իր հոգեւորական բարձր պաշտօնին առընթեր, կրօնաւողքային-գրակոն երկասիրութիւններով հարստացնէ իմացական գաղաքանաւութիւնը մեր մշակոյթին։

Գ. ՃԱՐՏԱՐ